

ՀԵՌՆԵՐՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Շղբայուած լեռներ գագաթներն որոնց
 կը ժերեն երկնի իրանը անրիծ,
 Ու մըթնշաղին խորհուրդին մէջէն,
 կը պահեն իրենց առեղծուածյին
 Դէմքերը մեզմէ: Մեծերը կարծես
 Շատ աւելի բարձր, հայրական գութով,
 Պահակ են կանգնած իրենց փէշերուն
 Կառչած փոքրերուն: Եթէ լեռներն այս
 Բանան բերաններն ու դըրսերերեն
 Գաղտնիքներն իրենց բաղուած ընդերքին,
 Եւ ալ բարբարին ցաւերու լեզուով,
 Դարերու մէջէն մութ ու լուսաւոր,
 Ի՞նչ պիտի յայտնեն իրենց մօտեցող
 Մարդուն ուխտաւոր:
 Բայց մեր հայրենի լեռներն երը խօսին
 Արարատն ըրած խօսնակ աներեր
 Վեհապանծ ու սէգ, եւ լեռ ալեւոր,
 Իմաստաւորուած դարերու բեռով
 Ու փորձառութեամբ հայու հոգիին:
 Ի՞նչ պիտի ըսէր մեր լեռն ալեհեր
 Որ իր վեհութեան մէջ յոյժ լրուակեաց
 Եւ իր ցաւին մէջ միշտ ազնըւական,
 Հըպարտ տըրտմութեամբ դիտած է դաշտերն
 Ու կիրճերը մեր, լեռներն մօտակայ
 Եւ հեռուներու մէջ վըշտաբարախ
 Լեռները գերեալ, եւ կալանաւոր
 Դաշտերը բերրի, ու չէ բացած սիրտն
 Անցորդ հայերուն, ու ըրած անոնց
 Պատմութիւնը սեւ,
 Որուն վըկան էր օրէն առաջին,

ՅըհԱնգօր՝ բայց վեհեր, ու միշտ պահապան:
 Ի՞նչ պիտի ըսէր ան հայ անցորդին:
 Ո՞ր վիշտն իր բաժնէր ուխտաւո՞ր հայուն,
 Եւ զերք իմաստուն լեռ յաւերժական
 Պատգամներն իր տար. որ հայն յուսարեկ՝
 Դառնայէ առաջ ցըմահ յուսահատ,
 Երդումն իր ընէր իմաստուն լերան
 Ոտքերուն առջեւ, թէ պիտի երքե՞մ,
 Բայց իրաւ երքե՞մ, չը լընէր ազգն իր
 Օտարութեան մէջ, ու մընար անտէր:
 Չը կըտրէր երքե՞մ միակ պորտակապն
 Երկրէն մայրենի, ու դըժքախտ ազգէն:
 Բայց այնքան խորունկ վիշտերն են լերան,
 Որ ան գերեվար եւ յոյժ սրտարեկ
 Իր լըռութեան մէջ արդ կ'ապաստանի:

ԱՆԵԼ